

# ԱՆԱՏԻՏ

## ՀԱՆԴԻՍ ԱՄՍԵԱՅ

Ա. Զ. Գ. Ա. Ց. Ի. Ն., Գ. Բ. Ա. Կ. Ա. Ն., Գ. Ե. Ղ. Ա. Ր. Ո. Ւ. Ե. Ս. Ս. Ա. Կ. Ա. Ն.

ՏԱՐԻ

ՆՈՅԵՄԲՐԻ 1898

ԹԻՒ 1

ու աւելի մեծ ճամբռու մը սեմին վրայ Փինկին  
է իր ամիսներն վերածնելու պատրաստ եւ փի-  
նկին խորին առասպելը յաւիտենական խորդը-  
գանցանն է ազգի բուհու պատմութեան :

Հայ ցեղին ժամանակակից տարեգրութեանց  
հետազօտիչներուն համար, ամենէն կիսական  
գործ պիտի ըլլայ վերըուծել այն գեղցիցի երե-  
ւոյթը որով քանի մը զարու գետամած ու-  
զումէ մը յառաջ, մեր ժողովրդին հոգին գէպի  
լոյսը բարձրացաւ, եւ ըրպական գաղափարներու  
նորոգիչ մղումին տակ Պիտի տեսնուի ի՞նչպէս  
այս ազգը որ ըիրտ ու բարբարոս տէրեկու ձեռ-  
քը՝ ուշիմ բայց կրաւորական գործիք՝ մը զար-  
ձած էր, կամաց կամաց գտայ իր ինքնութիւնը,  
իր հնաւառուց անշուշնանութիւնը, իր արժա-  
նապառութեան զգացումը, իր ուժին եւ իրա-  
ւունքներուն գտակցութիւնը :

Արեւուտաքի ողին, հետզեւտէ աւելի հզոր եւ  
յաղթական, թափանցելով մահմետականութեան  
թանձրացուցած խաւարչան զանգուածին խորը  
եւ անոր մէջ ցրցքնելով իր կենդանի պայծա-  
ռութիւնը, հայ ժողովուրդը, որ այդ մահացու-  
թեանն առկ կրցեր էր մաքուր կենաքի նշխար-  
ներ պահպանել, թօթվուեցաւ, եւ ճիգով մը  
որուն ուժը իր երկան ջախճախումին խորու-  
թեանը համարժէք էր, նետուեցաւ գէպի նոր,  
առողջ, գեղցիկ Տարրը, որուն հեռաւոր ու  
գժաղադ բայց հարազատ մէկ մասը կը զգար  
ինքնանը, եւ անա լայն խլառուքն է, ինչպէս  
մնածառա տատանմանքը ծովուն յանկարծ  
անհնոց նոյի մը ներքեւ, որ Պարսկաստանի  
խորեւն մինչեւ Վափիորի ափերը, Հնդկաստա-  
նէն մինչեւ Կովկաս՝ բովանդակ ազգը կը դլը-  
գէ, Միկիթառ եւ իր սպանծալի գործը՝ եւ ըրպա-

յէն Ասիա ճիւղաւորուած . ոռուս-պարսկական պատերազմը, եւ հայ քաջերուն գերը՝ ի նպաստ երոպական ուժին ընդգէմ բռնաւոր Ասիային . ոռուսական հայութեան աղւոր եռուսնզ՝ գերման-ու-ռուս զարդաքալիթութեան նեցուկիվ՝ քարոյ- յական, մտաւորական կեանք մը ստուծելու, եւ բոլոր ուն Կրակուո վերակենաւանացուու . Սրբու- նամէն ուն Նալբանդեանցէն մինչեւ . Արծրունի ու Շաքիքի եւ մինչեւ այսօրուան ճորի գրական փէթումը . Պոլիս ու Խզմիր, տեղական բոլոյ ցեղերէն առաջ, պերճ ու հզօր ծաղկեւորումը որով հայ ժողովուրոբ կը հասաւասէ զարոց . թատրոն, գրականութիւն, մամուլ, սահմանա- դրական բարեկը, եւ հաւատքն ու կամքը՝ քա- զաքական բարեկը, եւ անկաշկանդ կեանքի մը :

Բնական էր որ կիմսականութեան այլ չերբ ցայտումէն յետոյ, ժողովուրդը, մզուած մանաւանդ համարապէտ ուրիշ ազգութիւններու փրկութեանը փորձիչ օրինակէն, ցանկար այդ բարոյական-ազգային շարժումը իր տրամաբանական և զրակացութեանը հասցնել, Այդ իդքը ընդհանուր ազգին իդքը եղաւ. Եւ զայն իրագործել փորձելու սկզբները ոչ թէ երիտասարդներն էին, այլ ժողովուրդին ամենին ծանրախոն մասը. Պատրիարքը, վաճառականներ ու դիւանագէտներ յանդիմեցան առաջին քայլը անել. ասո՞նք ներկայացուցին ազգին ժողութը՝ քրիստոնեայ Եւրոպային, անո՞նք բարձր ժողովրդին պատ կեանքի մը հեռանկարը. ժողովուրդը այդ սկսուած գործը շարունակեց՝ բնազգական ամբոխներուն յատուկ ծայրայեղ եւ միամիտ խանգալառութեամբ. Կրկին մէջ, ամէն կորմ, երիտասարդութիւնը իր սիրաց, իր կեանքը զբաւ այդ ճամբան մէջ. Եւ կազմուեցաւ ուժ մը, խուզ, խորին, յարածուն. առնականութեան կոնակ մը բարձրանալ սկսա՛ լճացած զանգուածէն. յանդիմութեան, անձնազուութեան, արութեան օրինակներ երեւցան որո՞նք պատի կը բերեն զաննոնք արտադրող ժողովրդիցն եւ զոր պարագանանութիւն մըն է մոռացում ժրիկել ու անկորուսա արձանագրել պատմութեան համար. Բայց վարինները, առանց ուսումնասիրութեան, առանց փորձառութեան, եւ երբեմն առանց խոճմասութեան, չզիւցան սպասել որ այդ ուժը հասուննար եւ պայմիէն նպաստաւոր պայմաններու մէջ, հասպեսնեցին եւ ձափսանցին գործ մը որ ամենին լայն շրջան հայեցութիւնը. կը պահանջէր եւ ընդհանուր կացութեան խորին հմառութիւն, շարաչար մըն և ժողովրդին աւրին ու անհնարիութիւնը

եւ անակոր ջախջախման մը մղեցին զայն։  
Այսպիս կամ այնպէս, արինը թափեցաւ, եւ  
այսօր իւր թուական մը ունինք ետեւնիս։ Հի-  
մա վաքրիկանն է որ զլուխնիս երկու ձեռքեր-  
նուս մէջ ալսնենք ու ծանրօրէն, անկեղծօրէն,  
երկիւթօրծօրէն նկատենք կացութիւնը։ Ամէն  
բան կըստած չէ։ Ընդհակառակն ։ «Մարտի-  
րուսներուն արինը ի զոր աղաղակած պիտի լը-  
լայ, կ'ընէր Անադող Ֆրանս Հայերուն, որէ մը  
կայ ձեզի հետ, ցրուած բայց նզօր, — զինանձ  
սրտերուն եւ ազնիւ մտքերուն համակրոպիւ-  
նոր»։ Արդարութեան համար թափուած արինը  
պարծանէ մը ժողովրդն, զայն գեղեցիկ ու  
սրբազն կը կացուցանէ աշխարհի առջեւ։ Ե-  
թէ նի թական կորուսնիս ահազնն է, բարո-  
յական։ ան մը ունինք մեծ ու բներուն։ Յուն-  
ցուած արհամարհուած ազգ մըն էինք ու  
ճիպին ու մեր գդալզողոթեան մնաժորին  
նորին ամրող քաղաքակիրթ աշխարհ։  
Նօթ ժողովուրդ մը զարձանք, ծանօթ  
մակրիլի իր կամքով, յանդուոթեամբի ու  
հոդութեան ոգովը, յարգիլի իր անարդար ս-  
պերջանկութեանը համար։ Ամէն տեղ, նործ-  
խարհն ինչպէս ներոպայի բուոր երկիրներն  
մէջ, մեր ցեղին անցեալ ու ներկայ կեանքը  
հետաքրքրուիլ սկսան։ Գերմանիոյ մէջ որ  
պատմութեան ու զբականութեան մասին  
առևնափրութիւնները կը բազմապատկուին։  
Բուսիոյ բովանդակ մուարականութիւնը՝ յու  
սւած համակրութեան մը ապացոյցը տուաւ։  
Զանցեանցի ու յիմ ինամքներով ինպաստ թու-  
քիոյ Հայոց խթագրուած յիշատակարան-գրո-  
մէջ, մեր ժողովրդն կենսայիր, քաղաքա-  
կուոյն առջեւ յարգածք եւ անոր ցաւե,  
դիմացը կամիծ յամանելով։ Այս բոլորը պէս  
դիմացը վիճակի ամանելով։ Համար կը կընայ-  
քան ամբարիտա ըլլայ համարձակութեան հակ-  
մատեկ թէ ասոմն խօսք են միայն։ Խօսքը ու  
ծագոյն փորձն է, խօսքը ստեղծագործ ու մի ք-  
անի մը խօսքեր, քանի մը մեծ խօսքեր են կը  
աշխարհի երես փոխեցին, ու պիտի փոխ ու  
Այս բոլորը պէտք է գիտնայ մեր ժողովուածի  
ու թէ պղաստոնական միմիւարանք յիշու  
համար աննոց մէջ, այլ իր բանեն մըն  
թիւնը քցելու համար։

« Ես պատճով եմ, Կ'ըսէր օր մը Ժ ան  
որ ձեր գըմաղցութիւնը ձեզի օգոս Ե  
պիտի լըսայ. ձեզ չէնիք ճանչնար, Ա լին  
զբաղնուկ ձեզմով, մարդկային թա-  
րաւ. միւսի հօտ եկաք առաջին կար Ա

տարր մըն էք գոր հաշուու պէտք է առնել . ես չեմ ճանչնար մօտէն ձեր երկիրն ու ձեր ազգը, բայց կը կարծեմ որ ձեր աղէտքները նոյն իսկ ձեր մէջը բարեկար փոփոխութիւններ պիտի բներին, կորովը , հաւատքը, պայքարին մէրը, եղայրակցական զգացումը պիտի շեշտեն ձեր մէջ, պիտի ազնուացնեն եւ զօրացնեն ձեզ, կեանքին օրէնքն է . մարդկութիւնը ցաւով կը յառաջդիմէ : » Մեծ ատենաբանին խօսքերը կը յիշեմ ոչ միայն իրենց կիսանալի կերպով բարձր իմաստասիրութեանը համար, այլ մանաւանդ անո՞ր համար որ չափազանց ծիցդ են եւ խորաթափանց՝ մոդի նկատմամբ :

Որովհետեւ սասանուումէն անմիջապէս յետոյ, անխուափելի տարբազագրութեամբ մը, անձնական կրթերու տփուր բաղխումներ տեսնուեցան հոս ու հոն, որովհետեւ բաղդափնիրներու հոս մը համաշխարհական զեռութիւնը լրաբար շահագործել ձգտեցա, որովհետեւ բարյոյական անկանն նշաններ երեւցան ու թուլացում մը, թունաւորում մը՝ մեր ժողովրդին ար կամ այն հատուածին մէջ, կարծողներ եղան թէ վերջնական անբարոյականացում մըն է որ մեզ համակց, թէ ազգային աւանդական ամբողջ շնչըք քայքայուիլ սկսաւ : Եւ ահա, բաւական ատեն է որ շատեր կը յապաղին աղբիւսներ քրբարուլ, ժողովուրոց ինքիրմէ զանցնելու մըղելով . Ասկիս ուրիշ շի ծառակար բայց եթէ սաստկացնէլ մեր մէջ արմատացած պնտանելի թերութիւն մը, այն է ծայրայիշ յուսնեստովիւն՝ մեր մասին . ամենքս ալ կուլանք կ'ողաճնք հայ ճնած ըլլայնուա . մեր ժողովրդին ամենէն սիրական գրողները երգիծաբաններն են, անոնք որ վինքը ծիծաղելի ու տպեղ կը ցուցնեն իրեն . « ուր հայ անդ վայ յօ մեր զիլիաւոր առածը դարձած է : իր թերութիւնները տեսնելը առաքինութիւն մըն է անշուշտ՝ ազգի մը ինչպէս անհամար . բայց իր թերութիւնները պրակտելը գործողութեան մէջ ուշաբան ու անկից անկից անորդիլ վասնականութեանը մըն է : Եւ երբէք այնքան անիրաւ եղած պիտի չըլլայինք մի՛ միան մեր թերութիւնները ինստրուկով, որքան այս վայրիկնանիս ուր, ուշադիր եւ անկիութ նայուածքի մը համար, հայ ցեղը, իր ամսովզութեամբ մէջ, կը ներկայացնէ տեսիլ մը յուսատու . եւ հիացման արժանին . ժողովն է որ իրաւունք ունի : Ցաւը մեզ թօթվեց, մեզ մաքրեց ու ներքին ուժ մը փոխանցեց մոդի . կը բաւէ որ ազնիւ ձայնները բարձրանան, զեղեցիկ որինակինը ի լոյս հանուին եւ մատնանիշ

ըլլուուն ամենուն, ժողովուրոցը, որ արդէն ըրնազգաբար ակսած է ինքնանորոգումը, պիտի կարենայ զիտակցորդն յառաջանալ լուսաւոր ու ամուր ճամբու . մը մէջին :

Հարուածին անմիջապէս յաջորդող ապշութիւնը հայիւ փարատած, ահա ամբողջ ազգին մէջ՝ ամէն կողմէ՝ կը յառնէ միանալոյն ոգեւորութիւն մը, բուռն ու խանդոս ինչպէս երբէք չէր տեսնուած : Նախ՝ հանրային ցաւի մը աղքցութեան տակ՝ զարթումն է մնե եղայրակցութեան զգացման մը՝ ամէն տեղի, ամէն տեսակ հայոց մէջ, որոնք առաջ անսարքեր, գրեթէ անծանօթ էին իրարու, Կովկասի Հայրը իրենց բարձրան, իրենց դրամնը, կը շաղկեն իրենց թրամայա զդրազդ ազգակիցներուն համար . Օտարութեան մէջ ցրուած Հայերը թմրութիւնէն կը սկափին, կը իշեն, կը շարժին, Կովկասի օգտակար ըլլալ . նոյն իսկ Ռուսանիփոյ մէջ, ուր Հայութիւնը, տեղական տարրին հետ նոյնացած, գրեթէ շնչուած կը համարուէր, յուղի ձայններ կը բարձրանան, զէպի Մայր Ըստափը բազուկներ կ'երկնան Պուլկարիոյ, Եղիուսիսի Հայերը դրական, զպրոցական, ազգային կեանքի ջանքեր կը ցուցնեն, Ամբրիկա, հոծ ու կննանի զարթականութեան մը մէջ, գործունէութեան մընենդ մը կը փրփր, թերթ, թատրոն, լարան, ամբողջ հանգ մը կը հաստատուի, եւ տաք իդզ Ամբողջութեան կորով աւելցնելու : Աշխատութեան փափաքը կը շշտուու . ցեղին միտքը քառակել քան երգէք փայլուն ապացոյներ կուտայ իր կենսականութեան . հու՝ Բարիզ, զիտութեան եւ գեղարուսատի մէջ, մերիններէն ոմանք կ'ունենան հոյակապ յաջորդութիւններ, մարդկային մտաւորականութեան մէջ մեր աղջին տեղ մը կը բանան : Ժրաշան ուսանողութիւն մը, հակառակ ամէն զըկանքներու, բարձր արդինքներ կուտայ, հզօրապէս պատրաստուած սիրանք մը կը յուսացնէ վաղուան համար : Եւ հոյն իսկ, խեղճ սպաւոր երկրին մէջ, հազիւ հրաբու անցած, զիռ մոխիրը չցնդած, կը տեսնենք անսաման ճիգ մը ինքնապահպանութեան, անդագիտն ձգտում մը զարգացման, բարձրաց-

Զարքաշութեան ու տոկունութեան հրաշալիքով մը, բոլոր զաւառներուն մէջ, տափանապներուն ամենէն զարնուրեկին զիմանալէ յետոյ, հայ ժողովուրոցը, սուգերով ու վէրքիրով քեռնաւոր, իբ տացուածքէն ու յաճոնի տօսնէն զիկուած, կը յաջողի նորէն իր ճկունութեամբր, յամառ կամքովը, հոգեկան արութեան անսպաս

բզիսումովը, վերականգնել՝ քար առ քար՝ քանդուած չէնքը : Այս գործին շատ տեղ մեծապէս նպաստած են երրուպական բարեկործ ընկերութիւններ եւ օտար երկրի Հայոցմէ ուղղուած դրամական օգնութիւնննը . բայց նոյն խակ եւրոպացիք, որ ականատես եղած են բնիկ ժողովրդին ջանքերուն, սքանչացմամբ կը պատուն այն ոկեւրութիւնը, այն խանջաղատամբք, այն կորով զոր ամի ցոյց կուտայ իր խախտած գոյութիւնը իր ուժորոյն ստերով իսկ վերակադմուն մէջ : Այսօր, բայց մէկ քանի տեղերէ (Վան, Բաղչէ Հեթիւն), ուր պայցարդ աստիկ եղաւ, ուր ցեղիքու գրգուուած ընդհարումը գեռ չէ զարդած, եւ ուր թշուառութիւնը գեռ խորին է, զրեթէ աղոր հայկական գաւառներուն մէջ կեանք վերսկած է, ամենաստոր տեղեկութեանց համեստա . Հայր նորէն ձեռք առած է արհեստները, վաճառականութիւնը, երկրագործութիւնը, կը շարունակէ երկրին արիւնն ու ջիղը կազմել Գերման վաճառականութեան տարածումը Փոքր Ասիոյ մէջ՝ որ կատարուելու վրայ է, երկաթուղիներու ցանցի մը հաստատման զրոյցը որ կը պարտի, մեր այս տնտեսական վերանորոգման ամենամեծ ու վերջնական ամրանդում մը պիտի տան, եւ պիտի բերեն թերեւու քարաքալիթութեան ուժերուն անիմանդրելի եւ բնական տիրապետումով՝ իսաղութիւնն ու հիմնական ապառուութիւնը ամբողջ երկրին մէջ :

Այս տնտեսական վերանորոգման հետ, կը տեսնուի կրթական շարժում մը, տարօրինապէս լայնածաւալ եւ զօրաւոր . օտարներու բացած գարոցներուն ու որբանոցներուն հետ մոցելու համար, մերինները ցոյց կուտան աներեւակայելի եռանդ ու անձնութեռութիւն. գործոցները կը բազմապատկուին, կրթական զրութիւնը կը վերակազմուի, եւ, կարեւոր մանրամասնութիւն, աշակերտներու թիւը աւելի ստուար է հիմա քան կոտորածներն առաջ: Կը բաւէ աչքէ անցնել Պոլոյ թերթերուն գաւառական թղթակցութիւնները . երբեք այդքան հոգ ու խանդավառութիւն չըր անեմտած կրթական զրութիւններամբ . որու զաղաքար մը տալու համար, կ'օրինակմէ մասնաւոր նամակի մը ու մէկ քանի տողերը . « Եղեափոյ գորցոցը՝ որ ջարգէն առաջ հապի հարիւրի մօս աշխիքա ունէր, այսօր չորս հարիւր լինունէն աւելի ունէ . Խարբերդ, Խուլավանքի անզուգական որբանոցին հաստատուելէն ետքը, այս օրերս պիտի բացուի Մէզիք մէջ՝ առաջնակարգ լարժարան մը,

digitised by

մրցելու համար բողոքականներուն Եփրատ-Քուչէնին հետ . եւ ջանք կայ աճնանել՝ բոլոր վարժարաններուն մէջ միութեան կապ մը հաստատել եւ ընդհանուր ծրագրով մը վարել զանոնք» եւ ահա ինչ որ կը գրէր Կաթողիկ Հայոց Պատրիարք Ազարեան՝ Հայր Շարմըթանի ուղղուած կ վերսրբար թուականով նամակի մը մէջ . « Ուստարականները որ այնքան ծանրապէս վաստեցան, ըմբանեցին որ այս յօշտուած աղջին ապական ապահովելու համար, պէտք էր առաւել քան երբէք ուժգին կառչիլ գարպացկան դրդին : Անձնաւատայիլ փութանանութեամբ կազմակերպեցին իրենց յատուկ յանձնանադողովը . եւ արդէն, քանի մը ամսէ ի վեր, ապշեցուցիչ կինականութիւնը մը ցոյց կուտան, հակառակ բազմապատիկ ու ծանր խոշնդրութերուն որոնք իրենց ծիգերուն դիմացը կ'վլին : իրենք այս ձեռնարկին իրադրութմանը համար՝ կ'ընդունին գրամական ստուար օգնութիւններ, եւ մարդ իրօք զարմացած կը մնայ տեմներով այն արդիւնքները զոր ձեռք կը ձգեն՝ իրենց աքնութեանց յաշողմանը այնքան աննպաստ պայմաններու մէջ : Կարծես թէ խոռովութեան այս վերջն ատրիններուն մէջ իրենց կորոնցոցած ժամանակին տեղը լիշընել կուզեն, եւ զարցական գործին մէջ իրենց վերաշնորթեան այս կրակու եւանդին վրայ կարելի չէ չքանչանալ : »

Մերիններուն շաղցած այս ջանքն ու խանդակաթ խնամքին քով, օտարները կը շարունակեն առաջ տանիլ իրենց գործունէութիւնը . եւ եւ անոնցմէ եմ որ, հայրենական աւանդութեանց համար Հայուն յաման ու անձնազոն հաւասարմութեանը վրայ հիմնալով հանդերձ, այլ եւս երկիւլ չունին օտարներու մարդագործութեամբ քօզարկուած կրօնական որորութեան նպատակներէն . հոս ու հոն կաթովիկութեան համ բողոքականութեան պղտիկ յաշողութիւնները այլ եւս անկարութիւնները ու մնդի բերաւ բարերար արդինք մը . հասարակաց վասնոյին առնեն, ընդհանուր գժամողութեան հանդիպ, կրօնական առարկերութիւններէ յառաջ եկած գժութիւնները, որոնք արդէն մնցմանալ սկըսած էին ազգութեան այլաբարձրական եւ ընդարձակ ըմբռութիւնները յառաջ եկած գժութիւնները, որոնք արդէն մնցմանալ սկըսած էին ազգութեան այլաբարձրական եւ ընդարձակ ըմբռութիւնները մը մեր մէջ ալ հաստատմամբ, ըստորովն ցորւեցան ու փացան . եւ այսպէս, վաստակած հետո, օտարէն մեր կրթական գործին եկած նպատակ՝ միհապէս օգտակար է, ու

A.R.A.R.®

բրդեսեւ բարձրագոյն քաղաքակրթութեանց ողին կը բերէ մեր խոնարհ ու զեռ անդիտակից տարրին մէջ, եւ բռն իսկ մեր կրթական գրածունութիւնն ալ մրցումով կը մորակէ եւ բարւորման կը մղէ :

Անդապավար ջանքերու այս միահամուռ բողը բանան մէջ, միակ տիսուր բացառութիւնը,

պէտք է խոստովանիլ, Պոլիսն է: Թուրքիոյ Հայոց մտառարական կեզրոնը պղտոր լրց մը կ'արծակէ այս վայրկեանիս Դէպքերէն առաջ կննացանութիւնը ամենաարած աստիճանին մը հաստի էր այստեղ. Կերպունական Վարժարանը եւ Հայրենիի լուսպիրը, զաստիարակութեան երիտ վառարաններ կը կազմէն այնպէս հօրու ու մաքոր թիշպէս թուրքիոյ Հայերը գեռ չեն ունեցած: Այսօր ատոնց ստուերը կայ միայն Տժգոյն գրականութիւնն մը, յետամանց գաղափարներու հակում, թոյլ պաշտպանութիւն ժորովրդին իրաւունքներուն, գեղեցումներ ազգային հաստատութեանց մէջ, ոժիքներ Հիւանքանոցին մէջ, ողորմնի վիճակ մը պարուներու, ահա Պոլսոյ հայութեան կացութիւնը. եւ չենք զարևանար. հարուածը շատ սաստիկ եղան Պոլսի, եւ այնտեղի հայութեան ամենէն ընտառ հաստատածը ստուար մնեամանութեամբ անջատուեցաւ ու ցրուեցաւ. Ֆայցուները խարիսխանքի մէջ են դեռ: Բայց հոն իսկ, արդէն կը տեսնէնք ծագիլ կորովի փափաքներու, առողջ ձգտումներու. Կրթական գործը կը խլրտայ, թերթերը կը բազմապատկուին, սպասելով որ բարութին ու կենցանութեամբ տոգորուին՝ նոր ու առողջ ուժերու. Երեւամիք է եւ անապարակուաելի է որ պատրաստուելու վրայ եղող սերունդը, աւելի խսնդով եւ աւելի դիտակցութեամբ համակուած, պիտի բարձրացիք Պոլսոյ հայութիւնը իր մտաւորական կեղրանի վերքը, պիտի վերականգնէ դպրոցը եւ գրականութիւնը, եւ պիտի վերական գաւառներուն հայութեան բարոյական շարժումը արծարծելու եւ վարելու զերը՝ որ իրն է:

Այս ամրոջը յուսահատութիւնն ներշնչելու բնութիւն չոնիք: Որբերու, այրիներու, սպաւորներու ազգի մը ծոցէն՝ քայլայումնին երկրորդ օրն իսկ ժայթքող այս խանգամառաւթիւնը, կեանքի այս կամքը, եւ այս ինք իր վրայ հաւատքը, կազդութիւն երեւոյթ մին են, որ կը նայ ափոփել մեղ այն թշուառութիւնն որուն մէջ ինկաւ մեր ժողովուրդը եւ ուր գեռ իր թապակակի ։ Ժողովուրդը մէջ, անցեալէն ու ներկայէն ի լոյս պիտի մերենք ապացոյցներն անոր կորովը ու ազնուութիւնը վկայող. եւ մեր ջանքը պիտի ըլլայ մարդկային քաղաքակրթութեան ամենանին բարձր գեղեցկութիւնները ծանօթացնել ու ընտելացնել անոր, որպէս զի աւելի՝ լրց, աւելի՝ ազնուութիւն, աւելի՝ արութիւն յառաջ գայ հայ հոգուոյն մէջ:

յաւելումը ինքնին պիտի բերէ նիւթական վերականգնումը: Երիտասարդութիւնը պարտք ունի տեսնել եւ ըմբռնել այդ երեւոյթը, եւ փոխանական անձնական վէճերով ասեն կորմնանելու, ջանալ որ հաւատքն ու խանողը ժողովրդին մէջ շշտերու եւ զօրացներու կարենայ նպաստել: Նոր դարապլուխ մը կը բացուի մղիք:

Միծակելի եւ աղևարեր է ունենալ անհիմ թեթեւ լաւատեսութիւն մը: Բայց շատ աւելի վասնգաւոր է ինքզինքը փատեցնել կամխակալ ու այրայիշ յուսեանութեամբ: Վնասակար է յաւախոս երացանքներով փանակ, վնասակար է ինքզինքը տեսնել իրականութիւնն աւելի մնէ: Բայց մահացու է ինքզինքը աւելի յորի նկատել քան իրակամը: Մարդ պէտք է իր անձը ճանայայ ինչպէս որ է: եւ, որքան ալ խնարհ ըլլայ գիրքով, պէտք է որ հաւատք ունենայ իր արժէքին, իր ուժին վրայ, եւ յոյս ու կամք՝ աւելի առաջ երթալու: Մէնք պիտի ուզենք որ թերութիւնները միշտ ցուցուին մեր ժողովրդին, եւ միանկերն ու ոչիրները չարաշար կատաֆետումն իրաւունքներուն, գեղեցումներ ազգային հաստատութեամբ մէջ, ոժորմնի վիճակ մը պարուներու, ահա Պոլսոյ հայութեան կացութիւնը. եւ չենք զարևանար. հարուածը շատ սաստիկ եղան Պոլսի, եւ այնտեղի հայութեան ամենէն ընտառ հաստատածը ստուար մնեամանութեամբ անջատուեցաւ ու ցրուեցաւ. Ֆայցուները խարիսխանքի մէջ են դեռ: Բայց հոն իսկ, արդէն կը տեսնէնք ծագիլ կորովի փափաքներու, առողջ ձգտումներու. Կրթական գործը կը խլրտայ, թերթերը կը բազմապատկուին, սպասելով որ բարութին ու կենցանութեամբ տոգորուին՝ նոր ու առողջ ուժերու. Երեւամիք է եւ անապարակուաելի է որ պատրաստուելու վրայ եղող սերունդը, աւելի խսնդով եւ աւելի դիտակցութեամբ համակուած, պիտի բարձրացիք Պոլսոյ հայութիւնը իր մտաւորական կեղրանի վերքը, պիտի վերականգնէ դպրոցը եւ գրականութիւնը, եւ պիտի վերական գաւառներուն հայութեան բարոյական շարժումը արծարծելու եւ վարելու զերը՝ որ իրն է:

Զարգացնել ինքնամանասաչութիւնը, ցուցընել թէ մեր բոյսը թերութիւնները կուբան վիասկացութեան շրջուութիւնն, զարգնել թէ փրկութեան մնեագոյն լծակը բարյոյական կրթութիւնն է զօր լուրջ հիմնուու վրայ հաստատաւած Դպրոցը եւ անկեղծութեամբ, ուսումնաբարութիւնն արծարծելու յանուած շնորհիք ապացոյցներն անոր կորովը ու ազնուութիւնը վիճակ, գեղեցկութիւնը միայն կը ընտան առաջ հոգին մէջ:

սիլ մանաւանդ որ մեր զբականութիւնն, բարձրագոյն արտայացտութիւնն ցեղին հոգւոյն, և առջևնետք ճոխանայ, պայծառանայ, ճեւացնէ տաճար մը վեհութեան ու չորրին, որ կարենայ պատույ տեղ մը ունենալ Մարգիկյն Ռատունին մէջ եւ որմոն հապրտանան մեր վաղուան սերունդները, ջանալ վերջապէս որ ամբողջ ազգը, Հակառակ ամէն պատուարի եւ անջրափի, ամուռ արտօրվ հելպարանայ եւ ներդաշնակութ մէծ ապիւ զազափարի մը շուրջը, այս է կամք քարդկութեան մէջ զեղեցկութիւնն ու կեանք ծնուցանող տարր մը ըլլալու, — ահաւասիկ ինչ որ կը նկատենք նուրիական պարտքը մեր այսորուան մոտաւորակն զասին, եւ այդ պիտի ըլլայ գործը որուն Աննէ Հիծ պիտի ձգտի նը-պատուել :

ԱՐԺԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ



## ՄԱՀՈՒԱՆ ԱՐԴԱԻՐՔԸ

— 2 —

Երիտասարդ մըն էր հայ հօրմէց եւ աւատրիացի մօրմէց ծնած. հայրը արգէն՝ արտաքոյ կարգի բնաւորութեամբ մարդ մը . իր ազգակիցները իմնալովզ կը խօսէին անոր վրայ . կոչտ ձեւեր ունէր, քամանձոց էր, բայց խիստ ուսեալ եւ գաղափարներով ասասի կ յառաջանէքմ . եւ որովհեաւու հայեական բժամինդրութեանց կ հարեւոթիւն չըր տար, անոր համար զայն զրեթէ խիննի տեղ դրած էին :

Վիճնա ըրած մէկ ճամբորդութեանը ատեն՝  
կնո՞ր հետ ծանօթաած էու:

Ծուտ մը առանց մէկուն իմաց տալու ամուսնացած եւ ռազմած էու Պուխ :

Մարինա զգայուն Վեհնուհի մըն էր, որուն  
համար կեսանքը երածշտոթեամբ եւ քանաւ-  
տեղծոթեամբ միան հանդուրժեի կը ուսնան ա-

Պոլսոյ գեղեցիկ շրջակայքը պատրասի եւած ա-  
տենը բանասանեղծներուն տողերը յիշելով անոնց  
պատկերներուն նմանաթիւնը կը փնտաէր թէ՝  
արեւուն ճառապայմներուն եւ թէ Վասփորին  
կապասա անհներուն, թէ .

Պատմիկ Եւստրոպ որ հօրը անհոգ եւ մօրը ըզ-  
գայնիկ բնաւորութեան խառնուրդը ժառանգած  
էր, աղասի ուստի աղասին Թեհն մի պահաւա-

Երբոր քանարնինգ տարեկան էր, Վիեննայի համալսարանին փիլիպինութեան շրջանաւարտելաւ, վկայականներով ու տարեկան էր:

այդ փառքին ա'լ կշամալով՝ աւելին չփափա-  
քեցա . թերի ձգեց ուսումնասիրութիւնները ,  
ձանձրացած էր . սկսաւ սիրոյ մէջ զիտուել այն  
տարօրինակ յուղումները որոնց գոյութիւնը կ'ե-  
րեւակացէր :

Գեղեցիկ ճապոնկ հասակը, արեւելեան աշ-  
ուընսերը, ողբուն պիխերը, բաւական էին մա-  
տադ օրիորդներուն սիրած գրաւելյու:

Պէտք չըւներ յոզնոթեան. Քիչ ատենէն աղկէ ալ ձննձրացաւ . անբացատրելի մաղճուութեան մը լեռու հօգին, եւ մահուան պաշափառ

անհուն անուշոյթեամբ կը ներկայանար մոգին։  
Զէր ուզէր անձնասպան ըլլալ ի՞նչ հարկ կար,  
սակայն մահուան ճնաժամուն ցաւերը զինքը  
կը հրապուրէին եւ գրեթէ հաճոյք մը կը համա-  
րէր հոգիվարքի մը մօտ գանութիւն։

Այդ խօսութեան Ակութիէնէն ազատկու հաւամար որոշեց ամուսնանալ, և սիրուն աղջկան մը հետ նշանուեցաւ. Կը ջանար իր գաման տիրութեան զամութիւնը անոր քաղցրութեամբ ամոռքել. բայց ի գույք:

Երբ նշանածին հետ կը խօսէր, իրեն այնպէս կը թուէր թէ յանկարծ աղջիկը կմափք զարձած իրեն կը նայէր. ձեռքին բռնէ՛ չոր ոսկդրներու ազգեցովինա մը կ'ընէր. եւ սուպալի փափաք մը զի՞ւքը կը լափէր այդ նազելի արարածին մնան տեսնածին.

Սեանձ'ը ան իր զբկին մէջ եւ վերջին շունչը իր բերնին վրայ փէէր, եւ աչքովը տեսնէ՛ր, եւ սիրականին օրհնաը զննէր, անոր չարչապանքը :

Եւ փափաքին հսասա, նշանածը յանկարծակի մեռու, սակայն երթաւասարդը այնպիսի սրտա- կենք վլշտ մը իմացաւ որ կարծեց ա'լ բժըշ- կուած ըլլր այդ հըշտառը ախտէն . նորանոր համարն ան համարն է

Պղթամասութեան գիտեց, բայց թէ՛ վաստա-  
կը եւ թէ՛ կորուսաք զինքը անտարեք կը ձը-  
գէ՛, պիշտները անկողին կը մտնէր հանդիսա-  
ռունով կը ննէր,

Մահուան երազը նորէն զիմքը տանջել սկըսաւ. Կ'ուզէր չմեռնիլ, բայց անէացման ամբողջ գրառութիւնը և ինը...

ଅମ୍ବାପାତ୍ର

Գնաց իտալիա, թափարեցաւ ասղին անղին,  
հասաւ Հռոմ կռո պարոն. Եւ

Արեւուս պայծառ կը փայլէր հոռմական ջինջ կապուտակ երկնքին վրայ ամէն կողմ ծաղիկները կը փթթէին գեղջուուկ աղջիկները ծիծաղնուս դէմքոց առ հնան ուռած էր: